

# ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆ ՇԱՆՏԻ ՅԱՐԵՒԵԼՈ

(Շարումակութիւն — Տես յէջ 451)

Դև ի Ղորդան, ի քաղաքն աղբերաց. — Հին քաղաքին աւերակները. —  
Մ'նկնունն:

10 յուշիս. — Ծառանին Գէորգ Քէլ մը անհանգստութիւն ունէք. բայց առաւօսուս զարմանքով զինքը քաջառողջ վիճակի մէջ տեսայ: Մ'եղի թէյ տուած ատեն՝ հարցոցի ինչպէս զգաւալ. « Լաւ գեղ մը ըրի » ըսաւ, ու պատմեց, թէ նախընթաց իրիկուն պառաւ Թաթարի մը տուն գնացերէ, տեղոյն վէկին. հասկըցոցեր է անոր իւր տկարութիւնը, և նա յանձնառու եղեր է երեսուն կոպէկի վարձքով բժշկել զինքը:

Ուզած վարձքն առնըլով, պառաւը սկսեր է անմիջապէս դարմանն ընել: կաթսայի մէջ ջուրը դրեր տաքցուցեր, ու Գէորգը գետնին վրայ պառկեցընելով՝ քանի մը վայրկեան կաթսան անոր սրտին վրայ դրեր, ու նոյն միջոցին բազուկներն կարագով շփեր է: Այս է իր ըրած բոլոր դարմանն, պարզ ու արմատական, ուստի մեծապէս գոհ է Գէորգ:

Շատ ըսելիք կայ Թաթարաց ու Հյայոց մէջ սովորական ժողովրդային բժշկականութեան վրայ: Բայց ի վարսապիրայից՝ որ խախտած ու կոտրած ոսկերքը բժշկելու նորէն տեղաւորելու ճարտարութիւնն ունին, կ'երենայ թէ այնպիսի բժշկարաններ ալ գտնուին քովերնին, որ քանի մը հիւանդութեանց մեզի անծանօթ գեղեր պատուիրեն. ինչպէս ագռաւու ճարպ, գայլի լեղի, և ասոնց նման անուն

ունեցող գեղորայք: — Բայց բուն ողջպահիկ տարրական դարմանք անգամ անծանօթ են իրենց:

Ժամը տասնունեկին կը մեկնինք Արկուռիէ, երեսուն աստիճանի ջերմագին օդով: Կարսոյի զրկած երկու Քուրդք կ'առաջնորդեն մեզ այդ գըտուարագնաց ճամբաներէն՝ որ մաքսանենգաց միայն ծանօթք են: Կարաւանն առջի բերան նոյն ճամբան կը բանէ՝ ինչ որ նախընթաց օրն գէպի կ կիպ-կէօլ. բայց վրաններն երևնալուն պէս, փոխանակ շարունակելու ի վերելս, արևմտեան ուղղութիւնն կը բռնենք: Հաճոյատեսիլ է ճամբանիս, խոտոց և ծաղկանց մէջ. վասն զի այդ արօսատեղիք՝ ուր կիսով չափ կը ծածկուին երիվարք, հրաշալի գեղ և առասութիւն ծաղկանց կը ներկայացնեն մեզ. մննաւանդ աստղածաղիկք և բերինիկէ, եղեսպակք, կակաչք, զանգակածաղիկք, և այլն:

Երկու ժամնուան ճամբայ խիստ ացէկ կը յառաջնէք. բայց հետերնիս առաջնորդ տրուած ֆրդաց չեմ հաւնիր, ոչ իրենց կասկածելի կերպարանաց և ոչ ալ վարժունքին:

Մէկէն հրարդիսային ընդարձակ ժայռ մը կ'ելնէ դիմացնիս, ու պատինման կ արգելու ճամբանիս: Մ'եծ աշխատանքով կը յաղթենք այս արգելքին, ու քանի մը հարիւր մետր վարինչներով վիլածոյիւք լեցուն հեղեղատէ A.R.A.R. @

մը կ'անցնիք, որ նախընթաց օր կիպ-կէօլի ճամբուն վրայ հանդիպած խառնարանին անթիւ ճիղերէն մէկն է։ Այս խոշընդոտին՝ երկրորդ մը կը յաջորդէ, ուստի այս անգամ՝ հարկ է կարաւանաւ անցնիլ. ձիերը թե՛թեցընել պէտք է, և մարդկանց ուսոցը վրայ փոխադրել բեռները. Մեր հետն եղող թաթարաց յօժար կամ քովը և ուժով՝ այս աշխատալից և վտանգաւոր դորձը ի գլուխ կ'ենէ առանց ձայնի և գանգատի, որով մէկն կը փոխադրուինք կրկին ուղիչ գեղեցիկ արօտատեղեաց վրայ, ուր անսառնք և մարդիկ շունչ կ'առնուն։

Հազար երկու հարիւր մետրէ վեր կը բարձրանանք մինչ յերկու հազար հարիւր երեսուն մետր, հրաբխային մեծամեծ փլածոյից եղերբէն քալերով, ինչպէս առջի օրը, և գէկ ի անոնց սկզբնաւորութիւնն յառաջելով։

Դէպ ի ժամը չորսին թբրդաց պզտի գիւղը կը հանինք՝ ի Ղորդան, որ այս ժամանակ լիտները ցրուած ըլլալնուն՝ հեռի էին անկէ, ու պահպանութիւնը ծերունեաց և քանի մը քիչ շատ գործի անկարող երիտասարդաց յանձնած, ասոնցմէ խմելու ջուր կը խնդրենք, իմացընելով թէ վրաննիտ հոս կանդնելու միտք ունինք: Բնակչք կ'ըսեն թէ ջուր չունին, ու քանի մը հարիւր մետր անդին կ'առաջնորդեն, ճիշդ հնոյն Ղորդանայ աւերակաց մէջ, ամենախեղճ աղբիւրակ մը ցուցընելով։

Աղբիւրին գիմաց՝ ուր պիտի գընենք վրանները, ոչ ոք կը մտածէ ձիերուն բեռները թեթեցնել. ամէն բանէ առաջ՝ կը փափաքին ջրով իրենց ծարաւը մարել: Տ. գօրավարը կը տիրապետէ այդ թանկագին աղքիւրին. ամենայն զգուշութեամբ՝ քիչ մը խորունկ աւազանէն կ'առնու ջուրը, և իւրաքանչիւրիս կու այս բաժին մը ջուր՝ որոյ նկատմամբ այդշափ խնայող երկցած է հոս բնութիւնն։ Սակայն

համել է, և զարմանալի զավութիւն ունի. երկու աստիճանի բարեխառնութեամբ։ Մանուշակագոյն ծաղկը ներ ունեցող մեծ բոյս մը (Epilobium spicatum) կ'աճի չորս կողմը առատութեամբ։

Ծերունի քուրդ մը կը հնձէ՝ ուր վրաննիս պիտի դնենք, տեղւոյն բարձրացած և խիտ խոտաբ. ուր տեսայ օձի մը սահիլ անցնիլը։ Վրանները կը հաստատուին բլրոյ մը գիմաց, ուր դեռ ևս կը տեսնուին աւերակք բերդին Ղորդանայ։

Այդ բարձրութեան վրայ, (2430մ.) ականատես կ'ըլլանք մըրկի մը, որ գլխանուս վրայէն կ'անցնի և կ'ինսայ իդգիրի դաշտը, որ դիմացնիս է։

Մայրը խոնարհող գեղեցիկ արեգակն մը ծիրանեփայլ ճառագայթներով՝ նկարագեղ տեսսիլ մը կ'ընծայէ մեր բնակավայրն։ Մինչ երիվարքը, որ հնգետասան են թուով, վրաններուն չորս բոլորը ոտնակապով արգիլուած՝ հաճոյիւք կը ճարակին խոտաշատ և ծաղկալից դաշտին վրայ, կողակք՝ քիչ մը անդին փայտ կտրելով՝ բացօթեայ մեծ կրակ մը կը վառեն, Ապուրն սկսած է արգէն եռալ կաթային մէջ, ու ոչխարի պատուական մսի կտաբները շամփուրի վրայ անցուցած։ Յանկարծ արեգակը կ'անհետանայ հորիզոնին վրայ, և ինչուան նոյն ատեն աղօտ լուսինն՝ պայծառ կը փայլի երկնից երեսը։

Մեր վրանին մնալու առջեւէն զմայլմամբ կը դիտենք Ղորդանայ հովտին տեսսիլը, արևելքի աստեղազարդու գեղեցիկ երկնից լուսովը։ Երկար ատեն լուռ և անձայն կը կենանք, այդ միայնութեան և մեծավայելուչ անդորրութեան քաղցր տպաւորութեամբն, ուր միայն լսելի է կարաւանապետաց փափսուքը, որոնց աշքը ձիերնուն վրայ է, և կամ այս վերջիններու մերթ ընդ մերթ խրինջելու ձայնը։ Երկնից հաստատութեան տեսարան

կը յիշեցընէ ինձ թէ Քուրդը երկ-  
նային մարմոց՝ ինչպէս նաև ընու-  
թեան ամէն երեւութից վրայ՝ տարօ-  
րինակ գաղափարներ և կարծիք ու-  
նին։ Ասանկ՝ արեգակն ու լուսին՝ ի-  
րարու եղբայր և քոյր կը համարին,  
որ մշտնջենապէս զիրար կը հալա-  
ծեն։ թէ լուսին՝ արեգակն եղբայրն  
է և անոր սիրահարը։ թէ արեգակն խաւարումն յառաջ կու գայ, որով-  
հետեւ այս պշըող քոյրը՝ երեսը կը  
ծածկէ սիրելի եղբօրմէն, որպէս զի  
աւելի փափաք և եռանդ զգայ իրեն  
տեսութեան։ կը կարծեն դարձեալ,  
թէ իւրաքանչիւր մարդ իւր աստղն  
ունի, որ երկնից երեսը կը փայլի և  
մարդուն հետ կը մեռնի։ խաւար-  
մունք, և գիսաւորներու երևնալը՝ շա-  
րեաց գուշակ կը համարին։

†† յուշիս։ — Այսօր է որ վերջ-  
նական հրաժարականի բարենիս կու տանք  
Այրարատ լերին, վար իջներով իր  
յետին զառ ի վայրերէն, իդգիրի  
դժնդակ գաշտը մոնելու համար։ Ռը-  
չափ քաղցը էր քանի մը օր ուշա-  
նալ՝ գեռ այդ հոնցին մէջ սոք չկո-  
խած։ այլ աւազ, ժամանակնիս կարծ  
է. և որ աւելի վատն է, ուտելիքնիս  
չիբաւեր և ջուրը կը պակսի. զի Սար-  
դար — բուլաքէն ասդին՝ ձիերը չեն  
խմած։

Վրանները վերցուցած ատեննին՝  
ամեսինս չափը կ'առնու և կը լուսա-  
դրէ անհանդարտ և սպառնալից աշ-  
քեր ունեցող քուրդ հովիններ, որ  
առանց գժուարութեան կը համակեր-  
պին որ մարդախօսական հետազոտու-  
թիններ կատարէ իրենց վրայ։ Ա-  
մէնքն, քիչ շատ, երեսաց վրայ՝ սրոյ  
հարուածներէ մնացած սպիններու նը-  
շաններ կը կրեն. բայց աւելի աշքի  
զարնողը՝ իրենց զզուելի աղտեղու-  
թինն է. թէպէտ և շիտակ է որ  
ջուրը կը պակսի. և մինչ բերանս  
բաց կը զարմանամ այդշափ անօրի-  
նակ գարշութեան վրայ, և ահա Համ-

բարձում առաւօտեան որսորդութե-  
նէն կը դառնայ՝ գեղեցիկ լրամար-  
դիներով, որ հաճոյ կ'անցնին, ոչ-  
խարի մնին՝ զոր կ'ուտենք, միակեր-  
պութիւնը կոսրելով։

Որպէս զի օգտակար ընենք քանի  
մը վայրկեաններն որ գեռ ևս կը  
մնան ճամբայ ելլելէն առաջ, երկու  
կողակ ու Գէորգը հետերնիս առած,  
մազցի կը բարձրանանք հարիւր յի-  
սուն մետր վեր, որ կը բամենն զմեզ  
Ղորզանի բլրոյն գագաթէն։ Քսան  
վայրկենի աշխատանք պէստը է, աւե-  
րածներու և մացառաց մէջէն հաս-  
նելու՝ գրեթէ եկտար մը շրջապատ  
ունեցող պղտի սարահարթը, 2200  
մետր բարձրութեան վրայ։ Ծած-  
կուած է պատերու մնացորդներով,  
որ բերդի հետք կը թուին, և բազ-  
մաթիւ աւերակաք բնակութեանց։

Կործանած աշտարակ մ'ալ կիկլոպեան  
շինուածոց նմանութեամբ, որոյ ծայ-  
րէն գեղեցիկ տեսարան մը կը պար-  
զուի աշուրնուս, և քաղաքիս ամենէն  
հետապնդական և կարեւոր մնացորդն է։

Ճարտարապետութեան հետքն ան-  
գամ չկայ հոս. և հաւանական կ'ե-  
րենայ որ Ջուղայի և ուրիշ քաղաքաց  
նման՝ Ղորզան ալ նշաւակ եղած է և  
նպատակ շահարասայ աւերիշ աշխար-  
հակալութեանց։ Արկուորիք եափը։ Ա-  
րարատայ ամենամերձ քաղաքն էր,

անոր կողիցը վրայ կառուցուած . . .

Ցեղերնիս դառնալուս, մէկէն ձիե-  
րու վրայ կ'ենենք և կարաւաննը կը  
շարժի։ Ղորզանէ մեկնած ատեննիս՝  
ժամը առաւօտեան ինն ու կէսն է,  
շերմաշափը երեսուն աստիճանի վրայ։  
և որ կը ցուցընէ թէ որչափ գժուա-  
րին և նեղացուցիչ պիտի ըլլայ ճա-  
նապարհն մինչե յիգդիր։

(Ճարայարելի)